

## ՄԱՅՐՈՒԹԻՒՆ

---

Ծունկի վըրայ, գիշերը, սալայատակ մաքրելով,  
Յամաք հացը տուն բերաւ։ Որդին, ոսկոր մը նիհար,  
Կերաւ՝ արագ եւ շնչառ, կերաւ գետնին ժողվելով՝  
Փշրանքները վաստակին, իրեն պէս որք եւ թշուառ։

Դիակի մը պէս քաղեց անօթութիւնն իր, մաշող  
Հոգիին մէջ, որ անկէ չըսարսափէր երախան։  
Այսպէս մայրը, իր պարտքին մէջ աւելցող եւ պակսող,  
Կերակրեց զայն չարչարուած երքշշտակի մը նըման։

Օր մը, սակայն, սահեցաւ՝ սանդուխներէն քաղաքի,  
Քուրջ մը ձեռքին, լըւացող ցեխն երջանիկ ոտքերուն։  
Որդին պարա՛պ ըսպասեց առանց հացի ու նրագի.  
Ոչ ո՛ք գիտցաւ՝ մեռեալին սրտին կէսը կար հեռուն։

## ՍԵՔԵՆԱԿԱՆ

---

Անիւները, իրենց պէս, արագօրէն մոռցուցին  
Գիւղիս բարակ ծառուղին, անցորդները՝ որ չըկան,  
Փախաւ ձեռքէս՝ քաղքենի, իին օրերու ներմակ ձին,  
Խըրխինչն անոր չեմ յիշեր՝ իմ երգիս պէս մանկական։

Հիմա իմ միտքս է դարձեր՝ հացի համար նեպընքաց,  
Կանաչէ զուրկ ոտքերըս՝ ինքնաշարժի կառավար.  
Պարզ ու պատիկ երէկը, զոհարի պէս կորսրւած,  
Կ'ուզէի՝ գէք անգամ մը իմ աչքերուս մէջ իյնար։

Գիտեմ, սակայն, փափաքը, միշտ անիրնար եւ անգին,  
Իմ սրտիս մէջ, մընալէն, պըտուղի պէս պիտ՝ աւրի,  
Ու մարմինըս, իբըր խեղն, թերեւս օր մը քաղաքին  
Անիւներուն տակ իյնայ, անօգնական փըսորի։